

ՀԱՅԻԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏՎԵՐԱԶԱՐԴ ՏԵՐԱՊԹԵՐԵՐ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՈՍԱԿԱՆ
Ա.Թ.ՏԵՐԵ, ՏԵՏԵՍՈՒԹԵԱՆ, ՀՈՐՈՅԵՐԻ
ՉԵՌԱԿԱՆ, ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՆՑ ՀԱՐՅԵՐՈՒ և ԱՇԽԱՏՀԻԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 23



ՅՈՂՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

Տիկ. ԱԱԹԵՆԻԿ Տէր ԲԱՐԹՈՂ
Տիկ. Ա.Օ.Ջ ԳՈՒՅՈՒՄՏԵԱՆ
Ո: Յ. ՊէՐՊէՐԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՆԵԿՏԱՐ ՄԹԻԼԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ
ՕՐԻՈՐԴ Հ. ԱՐՈՒԱՅԵԱԿ
ՕՐԻՈՐԴ ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔԵԱՆ

եւ

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՐՔ

Գի՞ն 40 փորա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաքա.

14

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ :

ԳԱ.Ի.Ս.Ո.ՆԵՐՈՒ. ՀԱ.ՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ :

Ա.ՐՏԱ.ՍՍ.ՀՄ.Ս.ՆԻ ՀԱ.ՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն՝

ՀՀԱԳԻԿ ՂՆ. Տ. Մ.

ՃՐԱԼԻ ՃՐԱԼԻ ԽԱՆՆԵ ՆՈՉՐ 7

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Բ Թ. «Ծ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ Ա. Ռ Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕՖԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ՃԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիկ ճատկասի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով
ծախող հանրածանօթ սյօ հին վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց շնոր-
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,
ճերմակ քրթան, գաղղիական ընտիր շապիկի կերպասներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ճեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց գալոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
գծագրիչ մը:

ԾԱՌԻԿ

ՃԱՐԱՊԱՐԵՐ

(607) ԺԼ. ՏԱՐԻ - ԹԻՒ 23

9 ՓԵՏՐՈՒԱՐ 1906



ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Առ

Մեծայարգ

Սիմոն Էջենի Գաբրամանեան

Խւսկիւտար

Յարգելի պաշտօնակից եւ սիրեցեալ բարեկամ,

Մէկն ալ դուք էիք այն մտերիմներէն որք կ'այցելին մեզ մերթ ընդ մերթ մեր ընտանեկան յարկին մէջ այն գեղեցիկ օրերուն ուր կ'ապրէր Տիկին Պէրաբէրեան։ Մէկ երկու հատընտիր եկեղեցական ներ, մի քանի օժառուած դաստիարակներ, զրադէտ կամ զիառու բարեկամներ էին, որք իրենց աղնի հոգիներուն համակիր ցողքերը կու գային թրթուայննել մեր շորջը և ընտանիքի խննկահոս մթնոլորաը ձոխացնել մաքուր պատակցութեան ոգեպարար բուրումներու։

Գիտէք այն անսեմբեւեթ ու աւանց ծեքծեքանքի, բայց և անկեղծիկ ու սրապին ընդունելութիւնը զոր Տիկինը կ'ընէր ան բարեկամներուն, իր ընաշնորհ ձեւերով, կենցագագիտութիւնն չա՛տ աւելի ներքին բարութենէն բզիսած հարազատ քաղաքավարութեամբ, մաքուր հոգւոյն Ջնջ փայլակն եղաղ անոյշ ու պարկեցա ժամանութը, այնպիսի դաշն ու ջերմ ու պայծառ ձայնով մը որուն խոկոյն կ'զգաս թէ գուրգաւանքի չեշան է ընականը, և, աւանց ամենափոքը յաւակնութեան, իր արժանապատութեան այնպիսի զիտակցութեամբ մը որ անմիջապէս պատկաւանքի զդացումը կը ներշնչէ այցելուին։

Ու կը յիշէք իր խօսուածքը, չինոստ ու համարձակ միանգաւամայն, փափուկ զգացումներու և ողջագատ մտածմանց խամսուրդ մը, մաքուր բառերու և անթերի սպարմերութիւններու շարք մը, զերծ մանաւանդ, բոլորովին զերծ այն տեսակ մը պչրական կոռարրուուք ձեւերէն ու ձայնի ելեւէջներէն որոցմով շատեր կը կարծեն հրապոյը ընծայել իրենց խօսքին ու անձին, և որք լարուած մեքենայի մը շարժումներուն ցուրա տպաւորութիւնը միայն կը թողուն լուրջ մաքերու վրայ։

Խօսակցութիւնը շատ անգամ կը զառնային դրական ու կը թական, ընկերական ու խմաստասիրական նիւթոց շորջը, և սակայն Տիկինը ո՛չ դժուարութիւն և ո՛չ ձանձրոյթ կ'զգար մասնակցելու անոնց։ ընդհակաւակն, այնպիսի խելացի ու բանիմաց և յանախ ոգեւորեալ բաժին մը կ'առնուր անոնց մէջ որ մտաւոր ու ընկերային կեանքի երեւոյթներն ուսումնասիրելու և սկզբանց վրայ խորհելու վարժ, նուրբ ու լուսաւոր խմացականութիւն մ'ի յայտ

կ'ածէր և զմայլանքով կը լնուր այր ունկնդրաց առինչն յաւակ-նոսներն ալ : Սյդ սուր ու մշակուած խմացականութեան միացած իր հրեշտակային պարզ ու ամբիջ հոգին, իր կնոջ ական չքնաղ չնորհներուն գրեթէ անգիտակից պաշտելի անտարբերութիւնը, ա-մենուն համար իր անհուն բարեացակամութիւնը որով մարդոց վրայ իր գատառամներուն մէջ կը սիրէր յաւէտ իւրաքանչյուրին հա-մակրելի ու զնահատելի կողմերը գանել ու ի վեր հանել, և կո-րողութիւնը սրան՝ ալլոց առջեւ խը եսը մոռնալու և, ժաղիտը շրթունքին վրայ կամ արցունքը աչքին մէջ, անսնց կացութեամբն հետաքրքրուելու, անսնց ուրախ կամ տիսուր զգացումներովը հա-մակրուելու, նոյն իսկ երբ ինք անձնապէս բոլորովին տարբեր հո-գեկան վիճակներու մէջ կը զանուէր, կը կազմէին իր մէջ, այս-պէս չէ, կենդանի աղրիւնն անոր անձին ու խօսքին ակնածալի ու համակրաշարժ հրապուրանաց, զոր յանգէտս իւր ի գործ կը դնէր իր խօսակիցներուն, ամէն իրեն մերձեցլներուն վրայ, թէև մէկ անգամ ալ միայն բլլար որ տեսնուած ըլլային իրեն հետ :

Յայց դուք, և ամէն զինք մօտէն ճանչցողներ իր այս յատ-կոթիւնները չէր միայն որ դիտած ու գնահատած էիք իր վրայ: Տեսած էիք զինքը իւր արդուզարդին և իւր ան յարդարանքին մէջ կիրթ՝ ժումկալ՝ զեղեցիկ ճաշակի տէր, պարզասէր մանա-ւանդ, աշխատասէր, զգն և ժրագլուխ տանտիկին, անձնուէր խանդակավթ ամուսին, և տիսպար մայր, ո՛չ միայն իր երկանց պը-տողներուն համար, այլ և անսնց որք իր ամուսնոյն և իրեն բա-րոյական որդիներն էին :

Զարդարանքի ցուցամոլ ճոխութիւնը և պիտակ գեղեցիու-թիւնը ա'յնքան ստատիկ կ'ատէր որչափ կեղծալի շաղակրատանքը և ուստը խօսքի ու վարմունքի մէջ: Յաճախ կը խօստովանէր որ իր պարզասէր ճաշակը կը պարտէր աղդեցութեանն այն դասիտա-րակութեան զոր ստացած էր Մեզազուրեան վարժարանի մէջ, ուր պչրսնքի համար կրասած ժապաւէն մը մոնորինունոյն զայրոցթն ու յանդիմանութիւնը կը հրաւիրէր անվրէսլ, և, այս առթիւ, խորին հաւատք մը կ'արտայայտէր նկարագիրներու կազմութեան մասին կրթիչն խօսքին և օրինակին հզօր ներգործութեան վրայ: Աքե-ւելեան տիկնոց սիրելի ու սոլորական մեզկ ու թոյլ անգործու-թեան ժամեր անձսնօթ մնացած էին իրեն: Ո՛չ երբեք կը տեսնէիր զինքն անաշխատ, ձեւ ու կար մը կամ տեղնագործութիւն մ'ու-նէր միշտ ձեռքը, զոր հիւրոց ներկայութեանն ալ չէր ձգեր յա-ճախ, երբ պատշաճութիւնը կը ներէր. կամ թէ, միշտ ուսանելու և զարդարանալու հետամուտ, կ'զբաղէր կարդալով ու գրելով: և

կամ դաշնակին առջեւմ էր, զոր այնքան կը սիրէր և զոր չէր դադրեր մշակելէ: Ասոնք, անտարակոյս, այնպիսի վայրկեաններու մէջ, ուր տան և դպրոցին հոգերը այլուր իր հսկող, ուղղող, հրահանգող, մշող, օգնող բանիբուն ու եռամբուն, մաքրասէր, ինայսէր, կարգասէր տանտիկնոջ աչքին, ձեռքին, անձին ներկայութիւնը չէին պահանջէր, պարէններու շահմարանին առջեւ, խոհանոցին կամ լոււացարանին մէջ, հիւանդին ոնարքը, և երբ չէր պարապեր անձամբ իր զաւակաց կամ աշակերտաց խնամքով: Իր օրինակելի արթնամիտ ժրութեան շնորհիւ էր որ Եւրոպայի մէջ, ուր կինն ա'յնքան դործոն դեր մ'ունի, — ու Եւրոպական բարքերու մէջ կնոջ այդ գործունէ ութիւնն էր իր ամենէն աւելի համակրած կէտերէն մին, — ցոյց տուազ զինքն իսկոյն, առանց ճգան, իբրեւ Եւրոպացի կատարեալ տանտիրունի, որ տան մատակարարութեան գրեթէ բովանդակ հոգը կ'ստանձնէ, անձամբ դուրսը գնումներ կատարելով ու վճարումներ ընելով:

Տիկնոր ի՞նք իր կաթով դիեցուց իր ունեցած հինգ զաւակները, բաց ի վերջինէն, զոր անձամբ մուուցանելու. հաճոյքէն զըրկուեցաւ ֆիզիքական պատճառով և ո՛հ, ի՞նչ մեծ ցաւ եղաւ իրեն այն, ի՞նչպէս խորունկ կերպով զզաց այդ զրկումը, ի՞նչ արցունք թափից: Կը կարծէր թէ նուազ մայրը եղած պիտի ըլլար նուրահանին, և ի՞նչ ուրախութիւն երբ տեսաւ թէ ստնառուխն ներկայութիւնը բան մը չէր զեշած մանկիկին սէրէն, որ, ընդհակառակին, կարծես իր մօր վիշտն ըմբանած, անսովոր յարում մը ցոյց կուտար գէպի նա, անտուն վինուելով այնչափ միայն որչափ պէտք էր իր քաղցին համար: Իր անդրանկին՝ միամեայ Աննիկին կորստեան վրայ երբեք չէր միսիթարուած. տարիներուն հետ իր երեւակայութեան մէջ կը մեծնար վազամես զստրիկը, հասակովն ու գեղովն անելով, և նոյնքան կը մեծնար կակիծն ալ, իբր այն թէ նոյն այդ զարդացած հասակին մէջ այն ինչ խլուէր իրուէ Աննիկը, մինչ Մաննիկին մեծ քոյրն էր եղած, շնորհափայլ զոյգ մը կազմելով անոր հետ: Իր զաւակներովն հապատ, անոնց շրջանակին մէջ երջանիկ, իր մեծագոյն վայելքն էր անոնց վրայ նայիլ, անոնց առողջ ու կայտառ մեծնալը տեսնել, անոնց խայտանքն ու բերկրանքը գիտել, հաճոյք տալ անոնց ու անոնց խաղերուն մասնակցիլ, անոնց հանգստեան համար անուշակներ ածելով անընդհատ, աչքը սակայն ետին պղտիկներուն վրայ զմայրուն, որք, երաժշտութենէն ոգեւորուած, երանութեամբ արրջիւ հրեշտակներ, հիու կուդան սրահին շուրջը,

ցատկելով, ծափելով, երգելով, կանչելով, արծաթ քրքիջներ
արձակելով, ոսկի գանգուրներ տատանելով, մինչեւ որ մաքրիկը,
ա՛լ չկարենալով դիմանալ իր հիացական հրճուազեղ յուղմունքին,
ելնէր ամէն մէկն իր գրկաց մէջ վերցունէր ու պատնէր խմնդի՛ ակս
ու խնդութենէն լա՛ր տղու պէս:

Անծանօթ մը, այդ վայրիկաններուն, թերեւս վարանէր վըծ-
ռելու թէ մա՞յր մ'էր նա թէ մայրագորով վարժուհի մը, ճշմարիտ
մանկապարտիզանուհի մը, իր ասնիկներէն շրջապատուած. վասն
զի կատարեալ մայրը չէ նաև կատարեալ ու գերազանց դասոիհա-
րակուհին, որ մանկան հոգւոյն բոլոր յոյզերն, իղձերն ու պէտ-
քերը կ'զգայ, որ զայն երջանկացնելով կրթելու և զարդացնելու
գաղանիքը կը գտնէ իւր սրտին մէջ, որուն կիրքն ու երազն է
մանկան բարին, որուն յանդիմանութիւնն ալ գդուանք մ'է և
փայփայանքը դաս մը: Զարուհին, գորովաշատ ու լուսամիտ մայր,
իր պարտուց և իր ազդեցութեան գիտակից, այդ կատարեալ դաս-
տիարակուհին էր իր զաւակներուն համար. Մաննիկին ու Օննիկին,
Շահանին ու Նուրհանին յատկութեանց զատ զատ թափանցած,
բարեմասնութիւնները գիտէր գովել զարդացնել, առանց զիրենք
շփացնելու, ու թերութիւնները կշամքել բարեփոխել, մեղմով,
առանց խորտակելու: Պատմութիւն ու պատկեր, երգ ու դաշնակ,
խաղալիկ ու խաղ, պտոյա և զրօսանք, ամէն բանէ դիտէր օդ-
տուիլ անոնց մատաղ հոգիներուն յարմար մնունդը տալու և զա-
նոնք իր դիտած բարւոյն ուղղելու համար տակաւ: Տղոց անվերջ
հարցումներուն անձանձրոյթ՝ այլ և միշտ մասցի ու խնասուն
կերպով կը պատասխանէր, և որպէս զի անոնց այդ հետաքրքրու-
թիւնը կարենար միշտ անոնց կրթութեան ծառայիցնել, իր հմտու-
թեանց սպաշարն աւելցնել, իր ծանօթութիւնները ճշդել, ընդլայ-
նել կը ջանար, ու մանաւանդ կը սիրէր մշակել բնապատմական
ու բնախօսական ուսումները: Խօկ մեր աշակերմներուն համար ալ
դաստիարակուհի մը չէ՞ր նա: Իր ամոււմոյն գործին ճշմարիտ սէրն
ունէր, ու ո՛չ միայն գիշերօթեայ գլորոցին առանին ու մայրտկան
ինսամոց կինսական բաժինն սուանձննելով գործակիցն ու օժանդակին
էր անոր, ո՛չ միայն, անոր մտածութեանց ու զդացումներուն հա-
զորդ, անոր քայլերուն ընկեր ու նեցուկ, ներշնչիչ և ուժերուն
նորոգիչ կինսառու ոգին էր անոր, այլ նոյն ինքն դաստիարակու-
թեան գործին մէջ նուազ յայտնի՝ բայց ոչ նուազ իրական մաս-
նակցութիւն մ'ունէր, ուսանողաց նկարագրերուն վրայ իր սուր ու
թափանցող գիտողութիւններով, որք յաճախ կարծեաց օգտաւէտ
փոխանակութեան մ'առարկայ կ'ըլլային մեր մէջ, իր ուղղակի

Ներգործութեամբն սաներուն վրայ, եթէ ոչ դասերով, բայց, ըստ պատշաճի, ոմանց իր խրախուսիչ խրատախառն գովհստաները տալով, այլոց իր ամոքախառն շնորհ յորդորները, անօրէնին առնական շետին իր մեղմանոց բարբառը կցորդելով, անօրինուհինը բարութեամբ լի լրջագեղ ժպանն աղնուական քերթութիւնը ծածանեցնելով պարտականութիւններու տակ ծոսմ այն մասաղ ճակատներուն վերեւ . . . :

«Բժիշկներուն ըստածէն, կը գրէր վերջին անգամ Բարիզէն ուր ի զուր, աւազ, գացած էր դարման խնդրել իր անողոք հիւանդութեամն, բժիշկներուն բատձէն սա ինձ ուրախութիւն պատճառեց որ անմիջապէս պիտի կրնամ վերադառնալ . . . հոս առանց ձեզի ապրիլս անկարելի պիտի ըլլար. այս առաւօտ երբ արթընցայ, կարծեցի թէ բանոփի մը մէջ եմ, ամբողջ Բարիզը ինծի պըզտիկ կուգար . . . : (Պանդոկապետուհին) աղնիւ կին մ'է, զիս շատ աղէկ կը խնամէ, բայց իմ աչքիս չերեւար. իմ տուզեմ, քէզ կ'ուզեմ, զաւակնի՞րս կ'ուզեմ . . . » Սսիկա իր հոգիին վսեմ աղաղակն էր, իր ճշմարիս կնոջ գեղեցիկ հոգիին, — համակ սէր ու անձնուիրում, ամուսնոյ ու զաւակաց համար չնչող, ընամնեկան մթնոլորտին մէջ միայն կարող ապրելու, միայն փափաքող, այն կեանքին համար մանաւանդ զոր կ'զգաց թէ իր գոյութիւնը կը նփուէ, կը տածէ իր շուրջը, հո՞ն միայն երջանիկ, հո՞ն տառապին ու մեռնիլն ալ դարձեալ իրեն քաղցրութիւն մը համարելու աստիճան . . . :

Գիտակ՝ բազմաց հետ՝ մտաւորական, բորսյական, ընտանեկան ու ընկերական իր լոլոր գեղեցիկ հանգամանաց, «իտէալ կինը» կոչեցիք Դուք յաւէտ արտասուելի Տիկին Պերպէրեանը այն զգայուն Եամբանականին մէջ զոր իր յիշատակին նուիրեցիք: Հիմայ, իր սիրելի ու մեծարելի անունն ու պարկեշտագեղ դիմաց պատկերը Բարեկիրք աղջկան ճակատը գրոշմելով, կը ներկայացընէք զայն մեր իգական մատաղ սերնդին իբրեւ իր ձիրքերովն առանձին ուշաղրութիւն գրաւող հազուագիւտ դէմքերէն մին, իբրեւ նմանութեան գեղատիպ օրինակ:

Այս, իրաւունք ունիք, գերազնիւ Դաստիարակ, Պատուոյն, զոր կ'ընծայէք Տիկնոջս անուան ու յիշատակին, կատարելապէս արժանի էր նա, ու այդ պատմուը բեղմնասոր գաս մ'աւելի է զոր կը մատուցանէք Հայ ուսանողուհիներուն: Խսոր համար փորձեցի և ես, որչափ պատիս յուզմունքն ինձ ներեց, նախընթաց տողերուն մէջ համառօտիս ուրուագրել Տիկնոջ բարոյական անմուանալի գիմապատկերը, որպէս զի Հայ աղջիկները գիտակցաբար օգտուին

այն օրինակէն զոր իրենց խորհրդածութեան ու հետհւողութեան կ'առաջարկէք այս կերպով։ Հեռաւորութիւնը, արդարեւ, դեռ չատ մուծ է, հասակի ու վիճակի տեսակէտով, մեր դպրոցաց մատաղ աղջիկներուն ու Զեր ընծայած օրինակին մէջտեղ — տանտիւրունի, ամուսին և մայր, — ու Զեր թարդ մանած զիրքը դեռ միայն կը խօսի տան, դպրոցին և ընկերութեան, ներքին ու արտաքին կեանքին մէջ անտիական աղջկան մը վայել բարեմանութեանց, կացունիստին, արարքին ու վարմունքին վրայ. բայց փոքրերն ալ, մանաւանդ աղջիկները, բնազդաբար. կ'զգան ազագայն որ իրենց սահմանուած է, իրենց կոչման զգացումը կ'ունենան կանուխէն, ինչպէս կը տեսնուի այդ իրենց պէպիկին նկատմամբ իրենց ցոյց տուած արդէն մայրական գորովանքին մէջ, ու հետեւապէս կընան կանուխին սպանուարար ներշնչումներու և նժարկութիւն այդ ապագային նկատմամբ, թողէք որ Բարեկիլոր աղջկան ընթերցումն պիտի կընան օգուստ քաղել ամէն հասակի աղջիկներ կամ կիներ, ոմանք խրատուելու, այլք խրատելու համար։

Զեր փոքրիկ ընթերցունիները պիտի խելամտն մի և նոյն աշտեն թէ անոնք որ գովելի չափահասութիւն մ'ունեցած են կամ ունին, անշուշտ նաև գովելի տղայութիւն մ'ունեցան, իրենց մեծերուն նկատմամբ յարգալից, իրենց ընկերաց համար բարեհամբուր, իրենց ծնողաց համար բարեկամ, անկեղծ ու ձեռնուու, ինչպէս Տիկին Պէլուկէրեանի համար կը վկայեն իր մանկութեան և ուսանողութեան ականատեսք, իր աղգականք և իր դաստիարակք, ու, ի մամնաւորի, կը վկայէր իրենց դրացի ու տաներէց՝ Եէնի Պարուի բարեյիւատակ Տ. Խաչատուր քահանան, որ զմայլման խոր տպաւորութիւն մը պահած էր փոքրիկ Զարունի Փանոսեանէն և միւս հիացման շեշտով մը կը պատմէր անոր, սակաւապէտ ձաշակով կոկիկ հագուած, չափանակադոյն աւոտ վարսերու կրկին երկայն հիւսակներ թիկունքն ի վար, ամօթլեած, վեհակեղ, առանց աջ ու ձախ իր նայուածքը խոտորելու, մինակ կամ ընկերաց հետ, բայց անոնց մէջէն միշտ ինքնուրոյն դրումով մը զանաղանուած, իր տան առջևէն տուաւօս և երեկոյ անցնիլը, դպրոց երթալու կամ անկէ վերագարձին, տեսրակներն ու գրքերը թեւին տակ պինդ բոնած, երբեմն իր տարիքին համար չատ մեծ զիրք մը, որպէս Ռ'փհամի «Մատաւորական փիլիսոփայութեան» հատորը, զոր տամներեք տարեկանէն սկսած էր ուսումնասիրել և որուն կը պատմէր ինձ թէ այնքան սիրահարն եղած էր որ, դպրոցական արձակուրդներուն, իր ամարանոցի

զուարձութեանց ու պայտներուն ալ զայն կը տանէր իր հետ ընկեր Պոյածըղիւղի անտառակիներուն կամ ԵՀՆԻ-ԴԻԱ-ՂԻ պարտէզներուն մէջ։ Վահ, ծերունազարդ բարի քահանային հետ գրիթէ մի և նոյն օրերուն մնոր, ու ամէնուն, սքանչացման առարկայ մանկաւարդ չընալ էակն ալ արեւուն լոյսին իր քաղցր աչերը փակելու սահմանուած է եղեր նենգալի ճակատագրէն...։ Խնչ անգութ զուգագրութիւն ու հակադրութիւն միանգամայն...։

Ծնորհալի ու բարեկիրթ տղայութեան մը այսօրինակ յատկութիւններ, որք կը պատրաստեն ու Կ'երաշխաւորեն ապագային գեղցիկ ձիրքերով և ունակութիւններով զարդարուած հասուկ աղջիկն ու ընտանիքի մայրը, կը յանձնաբարէ Օր. Սանեհէի սոյն ամենոգտակար մատենիկը։ Կը բովանդակէ այն աղջիկներու ուղղուած չահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, մարմնոյ և հոգւոյ առողջապահութեան, բարեկիրթութեան, բարեցակամութեան, կննցաղադիտութեան, խնայութեան ու բարւոք ճաշակի վերաբերեալ, պարզ ու ախորդելի ոնով բացատրուած, խօսուն պատկերներով պայծառացած, գործնական օրինակներով, յարմարապէս մասածուած պատճութիւններով համեմուած ու լուսաբանուած։ Հայ աղջիկը, որ իր ճշմարիս բարին ու պէտքերը նպատակ ունեցող սոյնպիսի մատեան մը Զեր աշխատութեան չնորհիւ իր արամադրութեան տակ ունենալուն ինքը բարեկանու սիստի համարի, մանաւանդ մէն մի հասակի ու սեսի յատուկ ընթերցանութեան շինիչ դրգերու մասին մեր ժամութ ազգատութեան մէջ, սիստի ուսումնական մասին պայտիրէ զայն հաճոյքով և իր բարոյական ու ֆիզիքական կրթութիւնը պիտի օգտուի ապահովագրէս անոր դասերէն, ու տեսլականն ալ, զոր իր մատաց մէջ ձեւակեր զիլու պիտի նպաստեն Տիկին Զարուհիի կեանքին ն թան օրին ոկելի կեանքերութելաղբած խորհրդածութիւնք, այդ դասերուն կարեւորութիւնը սիմու չեշտէ ու լաւն ու աղնիւը իրացնելու անչը պիտի զօրացնէ իր մէջ։

Ուրեմն, Սիրելի և յարզելի պաշտօնակից ու բարեկամ, թոյլ տուք որ վերջացնեմ նամակս ջերմագէս չնորհաւորելով զջեզ Զեր այս նոր երիի մասին, զոր իգական սեսի դաստիարակութեան մատուցուած թանկագին ծաւայութիւն մը կը հա նորիմ։ Խոկ անոք ու սրտիս մէջտեղ Զեր հաստատած նուիրական կապին համար, ընդունեցէ ք սդալի հոգւոյս երախտագէտ արցունքը։

Զերդ

Օ. Յ. Պէրոնէսան

Խւսկիւտար,

Օ Ֆ Օ Ֆ Փ

Յ. Տէր-ՅԱԿՈԲԵԱՆ ԻՆ

Ոսկեղջիւրի ժումայր աղեացը վլրայ,
Հեռուն,
Բացերը ծովուն,
Մակոյկ մ'ուր մարդ չի նշանուիր մինչ իրկուն,
Հանդարտ ու բոյլ կը ժնանայ:

Կանչերը խուժ աղիմներուն,
Ծփծփուն,
Ոչ սիրերզը կարապներուն
Օդաչու,
Կը վրդովեն ժմայական մինցն անոր,
Ու,
Հեռուն,
Բացերը ծովուն,
Զերդ խաղաղիկ կ'երերայ
Հեսանիներով յուշական:
Ու,
Կը շարժի ան, կը շարժի յա՛ր, քմրատ, հիւանդ շիդերով,
Զգայական անեռեթեանց մեղմ հոյթեր,
Ծոյթեր
Զայն կը զգուեն յարիսեան,
Համբոյրներով շինց ու զով . . .
Ու դոյս ցոյթեր յաւերժական,
Խտական ծիրաներոյր շղարշմեր,
Զուր փրփուրի բողերով
Զայն կը ծածկեն միշտ մեղմով:

Բամին ու բորժն առտուան,
Փոփոխական ստուերները ցերեկին,
Եւ կրկին,
Շաղն ու շողը իրկուան,
Գիշեր ատեն
Ամենեն
Պակուցանող զուպարները վեր ու վարի շուրերուն
Զայն կ'օրօրեն,
Նուապուն:

Այլ միշտ հանդարս իր երևցին մէջ յարածուի,
Ծուազ ի ծուազ:

Կը ներհե ան զզայազիրկ անկենդան,
Կոհակներու փոսերուն մէջ երերուն,
Որուն համար բոլոր ճիշերն իրերուն
Երգ մը ունին մողեռանդ.
Գուցէ վանցին մը աղօրի սրբազն,
Գուցէ բացերգ մանեռանդ,
Աւ ըշխուր,
Գուցէ սիրխանդ մը օրօրուած աշխարհն,
Ար իրեն
Օրօրերու օրօրերը կը հիւսեն . . . :

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՍԻՔ

Ծ Ն Ո Ւ Ն Գ Մ Ը

Թանձր ու թուխս ամսպեր ծածկած էին երկինքը. Երիկունը թէև
այնքան ուշ չէր գեռ, բայց հեռուէն՝ մութը ոկտած էր տարած-
ուիլ: Պատէ մը վար կախուող ծառի մը լայնատերեւ ճիւղերու
խորհրդաւոր կէս մութին տակ, պատփն՝ ամբողջ թիկունքով
կը թնած՝ յոգնած ճակատով՝ մատծումները ցանուցիր և անորոշ՝
զգացումները բեկրեկուած ու խառնակ մէկը կեցուծ կը մնար. ըն-
տանիքի մը հայրը ըլլալու էր:

Սրհաւրալից մութը քիչ քիչ կը թամնամնար. իր մէջ խեղդե-
լով, աներեւութացնելով Անտրէի մարմնոյն գիծերը:

Անտրէ չուզեց հո՛գ մնալ երկար առեն, ու յիմար շարժումով
մը ընդուառ՝ արագացուց քայլերը հո՞ն՝ ուր խարխուլ գինետուն մը
կը գտնուէր. խեղճը պիտի խմէր . . . յայնի է:

Ամողերու որոտումներ իրարու յաջորդեցին, տեղատարափը
ոկտաւ . . .: Անտրէ քայլերը փութացուց զինետուն մտաւ: Խմեց
զինովնալու համար, խմեց չզգալու, գէթ սկան մը մունալու ա-
ւազելի վիճակը իր ձգտումներուն հաւատարիմ օգնականին, իր
կնոջը և իր անմեղ հրեշտակներուն:

Կէս գիշերուան երկու ժամ կար, երբ Անտրէ զինետունին
դուրս ելաւ չէնք չնորհք գինովցած:

Գիշերուան այս պահուն, միայն ծո՛վը չէր որ, թանձր խա-
ւարին մէջ ալեկոծ՝ անոելի տագնապներու մէջ կը տարուբերուէր,

ու մերթ մըրկալից հովէն մարտկուած՝ կատազօրէն կուգար զար-
նուիլ սեալ ժայռերուն՝ ուրկէց փշուր փշուր՝ կ'անձրեւէր իր խոռ-
վայոյլ ծոյը, այլ՝ ասդին ընտանիք մը, անօմի հոգիներ, ցուր-
տէն ուժապառ և ընդարմացած, դալկահար դէմքերով ու դող-
դոջուն, որ անհամբեր կը սպասէր ոնոր՝ որ հաց պլատի բերէր . . . :
Հայրիկին տուն վերադառնալու ատենը սովորականէն չա՛տ անցած
էր, խեղճերը անօթութենէն ու սառէն անդդոյ՝ չէին գիտեր թէ
գիշերուան ո՛ր ժամուն մէջն են :

Ամէն ինչ թաղուած էր հոծ խուարին մէջ :

Հո՛ս, հո՞ն անկուած լասպարներ չէին կրնար մեղմել, իրենց
ամոյն բոցով, վոշոտ ու մրսաւ ապակիներուն եաւեէն՝ ափրով թահճր
խաւարը :

Անարէ բարակ վերարկու մը հագած էր, որուն օձիքը վեր
դարձուցած՝ գլուխը հինկէկ գլխարկով մը կը յառաջանար, մերթ
ընդ մերթ, գետինը՝ անձրեւէն ձեւացած ջուրի լճովներուն մէջ ա-
նուշադիր կոխելով :

Փողոցի մը անկինը պլատի դառնար, ուր՝ ծովու բացէն փշող
հովը ու հոնդիպակաց հոսանքը իրարու ձուլուելով անդիմադրելի
թափ մը առած էին, որու դէմ Անարէ յանկարծակիլի եկած՝ եռ
նետուեցաւ :

Ու, իր այս ակամայ նահանջէն սրանեղած, չըթունքները պինդ
կերպով սեղմած, կծկեց բաղուկները ու նետուեցաւ առաջ, անցա-
անկիւնը :

Մօտեցած էր :

Նեղ պարտէղի մը վրայ նայող խուցի մը առջև կամուկ առաւ.
ձեռքի հարուածով մը գուռը բացու, ուղղակի սենեալ մասւ :

Խշտիկի մը վրայ ինկած էին իր երկու հրեշտակները սրճոց
ձիւնի պէս ճերմակ դէմքը՝ կէս մը կը լուսաւորուէր սեղանին վրայ
վառող իւղէ լամբարէն :

Մէկ քով կային երկու պղտիկներուն ոսմամանները, ուր ողբզ-
տիկ Յիսուսը այդ գիշեր պիտի գար, նուերներ զետեղելու հա-
մար, Մայրը, այդ երկու անմեղները կը սեղմէր հեւացող կուրծ-
քին վրայ, տաքցնելու համար անոնց պատ ճականները, բայց,
առաջ որ խեղճին չունչը կը պակսէր այդ սառուցիկ միջնորութին
մէջ :

Ամբողջ շաբաթներ, գիշեր, ցերեկ՝ ցաւի, մաքառումի, յու-
սահատ արցունքներու անընդհատ շղթայ մըն էր եղած աս դըժ-
բաղդ հոգիներուն համար :

Անարէ ներս մտնելուն կիցաւ, զիսեց, ցնցուեցու, տեսա-
րանը ձմիեց ու արիւնոտեց ոփառը և իր այս հոգեկան կաշկանդու-

մին մէջ անյադ աչքերով դիմեց իր դէմ փռուող քնքոյշ էակները :
Ու այս բոլորը կարծես աւելի խորապէս զգալու համար աչքերը
դոցեց, տժգունած՝ տրտմալից արտայայտութեամբ մը, իրեններուն
վրայ նետուելու կրքոտութեամբ :

Յանկարծ ունքերը ժողվեց խոժու՛ անշարժ մնաց արձանի
մը պէս : Իիչ յետոյ կրքի անզուսպ թափուլ մը նետուեցաւ ան-
կիւնի դարակին վրայ . առաւ նկարի կազմածը . . . ու սկսաւ ուր-
ուագծել : Լոյն վայրկեաններ սահեցան : Վրձինի հարուածներ ի-
րարու յաջորդեցին չուտ չուտ :

Հիմայ կը սկսի մէն մի գոյն իրեն յատուկ տեղը դնել կտա-
ւին վրայ, ուր տխրազդեցիկ գոյներով յատաջ կու գային կինն ու
երկու հրեշտակները զիրար գրկած, ու թաղուած՝ սենեակին այդ
մութ խորչին մէջ : Իիչ անդին ոտնամանները կ'երեւային, զորս
ուրուագծելուն՝ Անտրէի հոգին ա'յնքան տաժամելիօրէն սեղմուե-
ցաւ՝ որ քիչ մնաց իր մէջ պիտի խեղդէր նկարչի, արուեստագէտի
հաւատարմութեան զգացումը, ու այդ ոտնամաններուն մէջ մէյմէկ
կարմիր լուիճիներ պիտի գծէր . . . :

Անտրէ չգիմացաւ այն բուռն յուղմունքին, որ կ'ուսւեցնէր իր
հիւանդ կուրծքը . . . և լացաւ . . . :

Անտրէի կեանքին այս գերազանցապէս յուղումնալից վիճակը
հանճարին կրակ տուող կայծը եղաւ և արուեստագէտի հայրաւը
տարածելու մեծապէս նպաստեց :

Անտրէ իր կնոջ և երկու հրեշտակներուն հետ – հիմայ չափա-
հաս աղջիկներ – Ֆրանսայի մայրաքաղաքէն քիչ հեռու համեստ
վիլլա մը կը բնակին, ուր ամէն Ծնունդի գիշեր, չորսերնին՝ իրենց
երբեմնի թշուառութիւնը մարմնացնող այդ նկարին առջեւ ծնրագիր՝
կ'ուղին թաղուիլ յուղմունքներու մէջ, կ'աղօթեն ու զիրար կը
համբուրեն արտասուզներով :

Զմիւռնիա

ՆԵԿՏԱՐ Ա.ՔԻԼԵԱՆ

ՍՏԱ.ՑԱ.ՆՔ «Կատակերպք Մոլիէսի» անուն գիրքը զոր Հայե-
րէնի թարգմանած է Մենրով էֆ. Նուպարեան : Երկրորդ հատորն
է այս՝ որ կը պարունակէ Ազնուամոլ Քաղյենին, Մաքենի նեն-
գուրիւնները և Կարդացող Կիներ կատակերպտթիւնները : Զմրան
գիշերներու համար հաճոյալի գիրք մը, որ կը ծախուի ՅՈ դահե-
կանի :

ԿԻՐԱԿԻՒ ԶՈՒԱՐՃՈՒԹԻՒՆՆԵՐ

Թուով եօթը պաշտօնակցուհիներ՝ որոշեցինք նորբնծայ տաշը իրին առաջին օրուայ կիրակին նախաշունել հրճուանքի պութկումներով. մնաց որ այսպիսի առաջադրութեան մը գործադրութիւնը երջանկաւէս օծումներով հիմնարկէքը չպիտի ըլլար միմէ ապագայ գէթ միամեայ կեանքի մը, ժողովրդային անմեղուկ աւելորդապաշտութեան մը համեմատ :

Ուստի եկեղեցիի առարտումէն յետոյ կը ժամադրենք խմբուիլ վարժարանի սրահին մէջ. վասն զի անիկա միայն կը ներկայանայ մեզի այն առաւելութիւններով՝ որոնք շեշտուած պայմաններ պիտի կրնային ըլլալ ասպնջավայրի մը՝ ուր մենք անկաշկանդ և աննկատորէն անձնատուր ըլլայինք հասուն աղջկայ մեր սրտերուն, խել խօլ թափրտութներուն :

Առաջին հասնողներէն կ'ըլլամ եւս. ու «ապասման սրահին մէջ» առանց թոյլ գեգերումներու, պզտիկի մը յորդազեղ բերկութեամբ կ'անցնիմ դաշնակին առջեւ. մատի քանի մը ոստոսուն հարուածներ այդ անշունչ գործիքին կուրծքին վրայ մեզմ նախերգանք մը կը թրթուացնեն նոր տարիին համար: Միամիտ ոգեւորութիւն մը՝ իր յարածուն թափերուն տակ անձնատուր կ'ընէ սիրոս այլաղան երեսներէ առուահոսող զգայութեանց, որոնք դուրս կը ոլանան փրփրուն խազերու շատրուանացումով: Ես ալ, պիտի ըսէի սիրոս աղջ, խառնուած, ձուլուած է այլեւս մետաղէ թրթուուն թելերուն, և հեշտանքի անտեսանելի ալիքներ, խորունկ ալիկոծութիւն մը կ'արտացղեն աչքերէս, հալարտ վերապահութեան մը քօղին տակ բողբոջած ու տակաւին չխոստուանած հրայրքներ շեշտակի կը ոլանան հեռաւոր հասցէներու:

Բայց, Է՞, կը ձայնէ աղմկոտ բարեկամուհիներէս մէկը, սանդուիններէն արագ վաղքէ մը յետոյ իր չնչառութիւնը տակաւին չկանոնաւորած. մե՛նք տղու երգեր չենք ուզեր: Կու գան, կը համնին միւսներն ալ, այն ատեն շարժումներու, ձայններու սիրուն շփոթութիւն մը՝ զիս վար կ'իջեցնէ պահիկ մ'առաջուան երաժշտական ոլորտներէն: Մեր զրօսանքի յայտադիրին կարեւոր մասը՝ պարը կ'սկսի, ահ, ինչ բանաստեղծական է մանաւանդ անսեթեւեթ պարը. հմայքը, գեղեցկութիւնը հոն իսկ է. համաշափ ոստումներ, զրդանքի ցունցեր, մարմնական չնորհալի շարժուձեւեր ճշմարիտ dànseuseի մը ճկունութեամբ, մէյ մէկ պարիկներ կը հանովիսացնեն մեզ. կ'ոսանունք, կը դաւնանք մինչեւ որ յոդնութեան պէս լան մը մեզի զգացնէ իր գոյսութիւնը. այն ատեն ահա կարգը կու դայ ուրիշ եռերու:

Դուրսը՝ հակած արեւին վտիտ ճառագայթները փայտայիշ գաղ-
ջութիւն մը խառնած են օդին. երկինքը լուսալիր աչքի մը պէս
կը փայլի. հիմակ չենք ուզեր մնալ մեր տեղը. պղտիկ վիճաբա-
նութիւն մը նոր ուզգութիւն կուտայ մեր զուարձութեանց. քանի
մը վայրկեանէն գէպի դաշտերը երկարածուող ճամբան վրայ
ենք արդէն. խուժերնիս որ սուարացած է ոչպաշտօնակից բարե-
կամուհիներով, կ'աւաշնորդուի ծանօթ Պարոնէ մը: Կը հանդի-
պինք գեղջուկ կիներու՝ որոնք քաղաք կը փութան, չատ անդամ
բազուկնին գիեցիկով մը բեռնաւորած, առոյգ երիտասարդնե-
րու՝ որոնք ձիարշաւ փարձելէ քրոնած ու կատկարմիր՝ այժմ գան-
դաղ գանդաղ կը պատւաքին, կենդանիին պահուցը անխնամօրէն
նետած թեւերնուն: Շոգեշունչ հողը տեղ տեղ իր վրայ կը ցու-
ցունէ կանանչի մասնում մը, ուր վայրի ծաղիկներ ցանցաւ միաս-
նութիւն մը կը բերէն, նախնական գոյներով: Առկորացած ծառեր
իւրաքանչիւր այգիի սահմանները կը դրասանգին. ու այս ամէնը
իրենց ծոցէն կը թորեն անսանելի մեղիկութիւն մը որ յուշիկ յուշիկ
կը սողոսիկ մեր ներսիդին: Երազանքի եղական պահ մը՝ երբ հեռաւն
հորիզոնին վրայ հեւացող արեւին չողերը կը ցամքին տակաւ:

Կ'աճապարենք տուն վերագանակ, աղւոր ժամանցի մը գո-
հունակութեամբ ողողուն:

ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

ՊԱՏՍՆԵՒԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.

“ԱՄԵՆԵՆ ԵՐՉԱՆԻԿԸ,,

«Ե՞նչ սքանչելի վարդեր ըստ առառու մը արեւուն ճառագայթը.
այս լոլոր կոկնները որ բացուիլ կը պատրաստուին, աւելի գեղե-
ցիկ ծաղիկներ պիտի ըլլան: Իմ աղջիկներու են անոնք, միթէ իմ
տաք հարդուրներս չեի՞ն որ կեանք ստին անոնց:»

— «Անոնք իմ զաւակներս են, ըստ ցողը, իմ արտասուքնե-
րովս մնուցի զանոնք:»

— «Ինձ այնպէս կը թուի սակայն, յարեց վարդենին, որ ես
եմ իրենց հայրը: Դուք շատ անոնց կնքահայրն էք, ձեր կա-
րողութեան, ձեր միջոցներուն համեմատ ձեր նուէրներն ըրիք ա-
նոնց:»

«Հիանալի՛ վարդեր», կը կնուցին բոլորը միասին:

Եւ ամենամեծ երջանկութիւնը մաղթեցին անոնց իւրաքան-

չուրին:

Սակայն անոնցմէ մէկը միայն կրնար ամենէն երջանիկը ըլլալ:
Հատ մըն ալ կար որ միւսներէն նուազ երջանիկ պիտի ըլլար, ան-
խուսափելի էր այս:

«Այու բանը պիտի ջանամ գիտնալ, ըստ հովը, տեմսե՞նք, ես
ամէն տեղ կը վագեմ, ամենէն նեղ ճեղքուածքներէն կը թափանցեմ,
կը գիտեմ թէ ինչ կանցնի ամէն տեղ: Առանց նեղութեան պիտի
գիտնամ թէ ո՞վ պիտի ունենայ լաւադոյն ճակատագիրը:»

Սյս ամէն ըստածները լսած էին ծաղկած վարդերը, նոյն իսկ
բացուելու մօտ կոկոնները: Ահա գորովալի որտով սղաւոր մայր մը
եկաւ պարագվը. բոլորը մուտքած էր: Ամէն կողմ լաւ մը
գիտելէ վերջ վարդերուն մին քաղեց, թարմն ու գեղափթիթը,
այն որ ամենէն գեղեցիկը երեւցած էր իրեն: Փեղիկերը գոյ մինա-
կուկ սենեակ մը տարաւ զայն: Հոն՝ դադաղի մը մէջ կը հանգչէր
իր նորատի աղջիկը անշարժ ու պատ արձանի մը աէս. դեռ երէկ
կեանքով ու զուարթութեամբ լեցուն էր ան: Մայրը գորովագիրն
համբուրեց մեռելը, յետոյ վարդը և տեղաւորեց զայն դաւկին
կուրծքին վրայ:

Ծաղիկը երջանկութեամբ կ'ուռէր: Իր թերթիկներուն ամէն
մէկը կը գողար քաղցր յուղման մը տակ:

«Սիրոյ ի՞նչ լու բաժին ինձ համար, ըստ ինքնին. մարդոց
զաւակներուն կարգը անցայ: Մայր մը իր ամենէն գորովալի համ-
րոյներէն տուաւ ինձ, օրհնեց զիս: Սյս գեղեցիկ հրեշտակին կուրծ-
քին վրայ՝ պիտի մտնեմ անձանօթ միծ արքայութեան մէջ: Ան-
շուշտ ևս եմ քայրերուս մէջ ամենէն երջանիկը:»

Պարտէզ եկաւ բարի պառաւիկ մըն ալ որ ճամբուն անպիտան
խոսերը կը իուէր և կը մաքրէր: Սքամչացաւ վարդի փունջին վը-
րայ: Անոնց մէջ տեսաւ հաս մը. ամենէն գեղափթիթը.

— «Վաղը, եթէ արեւը բոցավաս ըլլայ, պիտի սկսի իր թեր-
թիկները թափել: Սշնարն սքանչացուց իր գեղով, ժամանակ է որ
բանի մը օգտակար ըլլայ:» Պառաւիկը քաղեց զայն, հին լրագրի
կտորի մը մէջ փաթթեց, իր սենեակը տարաւ, անոր հոտաւէ տ
թերթիկները լավանդի կապոյտ ծաղիկներուն հետ խառնեց և քիչ
մըն ալ աղ ցանեց վրան:

— «Ի՞նչ, ահա կը զմուսեն զիս, մտածեց վարդը, մարդոց զա-
ւակներուն իսկ քիչ անդամ չնորհուած պատիւ մըն է աս. պիտի
վերկիհնացաղիմ իմ քոյրերէս վերջ պահելով գոյնս ու բոյրս, ո՞հ,
կա եմ ամենէն երջանիկը:»

Երկու մարդիկ կը պտըտէին պարուէզը, մին բանաստեղծ էր, միւսը նկարիչ։ Անոնց ամէն մէկը վարդ մը քաղեց։

Նկարիչը կատախն վրայ նկարեց քաղած գեղեցիկ ծաղկին պատկերը։

— «Պիտի ապրիս, ըստու անոր նկարիչը, և շատ դարեր պիտի հիանան քու վրադ, մինչդեռ միլիոնաւոր վարդեր պիտի թառամբն ու կորառուին։»

Վարդը հայելիի մը դիմացը կարծեց ինքզինքը ու «Ամենէն բաղդաւորը ես եղայ» ըստու։

Բանաստեղծը՝ յափշտակուած վարդին թաւշեայ փայլէն, զգըւխեցաւ անոր բոյրով։ Ներդաշնակ քերթուածներ հոսեցան անոր գրիչէն, պատմեց ազնիւ ծաղկին կեանքը և երգեց այն երկնացին զգացումը, որու խորհրդանշանն եղած է։ Հանճարի մը երկն է այն, անմահութեան սահմանուած։

— «Ահա անժանացայ, ըստու վարդը, ես եմ ամենէն երջանիկը։»

Վարդերու սքանչելի փունջին մէջ կար հատ մը բոլորովին պահուած որ պակասութիւն մը ունէր։ Իր ճիւղին վրայ ծուռ կը կենար։ Մէկ կողմի թերթիկները աւելի փոքր էին միւսներէն և մէջուեղը կանաչ ճիւղ մը կար։ Այսպիսի դժբաղդութիւններ են ասոնք, որոնց ենթակայ են վարդերն իսկ։

— «Խե՞զ չնորհազուրկ կաւակ!» մնչեց հովը զայն գգուելով։ Վարդը ինքզինքն արժանի զգաց այս պատոյն, թէև գիտէր թէ իր կաղմուածքը տարբեր էր իր քոյրերէն։ Փոքրիկ կանաչ ճազած տերեւը որ ունէր սրտին վրայ, պատույ նշան մը կը նկատէր զայն։ Դեղեցիկ թիթեռնիկ մը եկաւ պատահմամբ թառիլ իր վրայ։ Ասով հապալութիւնը կրկնապատկուեցաւ։ Մօտակայ ծաղիկի մը վրայ թառած խոչոր մարախ մը տենչալի աչքերով կը դիտէր կանաչ տերեւիկը և կ'ըսէր։

— «Իրաւ որ եթէ բոլոր թերթիկները ասոր նման քնքուչ ըլւային, պիտի կրծէի զանոնք։»

Ծաղիկը աւելի գլուխ կը բռնէր կարծելով թէ ամենաբռուն գորովի մը արտայացութիւնն էր այդ։ Վասն զի, սիրածը կրծելու, անոր միաւորելու փափաքը այլ եւս չբաժնուելու համար, համակրութիւն մը չէ։

Օրուան յաշորդեց գիշերը։ Երկինք լուսաւորներով զարդարուեցաւ։ Մօտակայ պուրակի սոխակը կը հնչեցնէր իր հիասքանչ երդերը։

— «Հաւասարի եմ որ ինձի համար կ'երգէ, ըստ ծաղիկը. մեղմէ մէկը նախընտրած ըլլալու է։ Բոլոր քոյրերս իրարու կը նմանին, ի՞նչովէս ընտրութիւն ընել անոնց մէջ ։ Ես միակն եմ որ

մասնաւոր նշան մը ունիմ. գեղեցկութեան հունտ մը, ինչպէս կ'ը-
սին մարդիկ։»

Հետեւեալ օրը, երկու պարոններ իրենց սիկարը ծխելով կ'անց-
նէին վարդեսիին քովին։ Անոնց մին կարդացեր էր թէ վարդերը
չեն կընար տանիլ ծխախոտի ծուխը, որ կը գունատէ զիրենք և
գէշ կանաչի կը փոխէ։ Ուզեց փորձել, բայց ոճրագործութիւն
պիտի ըլլար ոչնչացնել այս սքանչելի վարդերը։ Մօտէն դիտելով
տեսաւ որ մէկը ամենէն տգեղն էր, անոր վրայ փչեց ծխախոտի
ծուխը, որով գոյնը անյայտացաւ. աղտուու ու գեղնկէկ կանաչ մը
եղաւ։ Վարդը աւելի կը հապատանար ասոր վրայ։

— «Ահա հիմայ մէկ հատիկ եմ տեսակիս մէջ. կանաչ վարդ-
մը. ինչ հազուագիւտ բան. ես եմ ամենէն երջանիկը։»

Իր քոյրերէն մէկը կար գեռ կիսովին կոկոն, բայց կարծես ա-
մենագեղեցիկը պիտի ըլլար. պարտիզանը քաղեց զայն, սքան-
չելի փունջի մը մէջտեղը դրաւ մեծ արհեստով ու իր երիտասարդ-
տիրոջ նուիրեց։ Վարդը ամենաքնքուշ փայլով կը վառէր հազ-
ուագիւտ ծաղիկներու մէջ դրուած մարդարիտի մը պէս։ Երիտա-
սարդը լուսաւոր չէնքի մը առջեւ հասաւ, իր փունջովը իջաւ
կառքէն, հարիւրաւոր լամբարներով ու մոմերով լուսաւորուած
սենեկի մը մէջ մտաւ, ուր բաղմաթիւ հանդիսատեսներ, այր ու
կին, հանդէսի մը համար զարդարուած նստած էին։ Նուագը կը
հնչէր. գեղանի և նորատի երգչուհի մը երեւաց։ Իր թրթռուն
ձայնին առաջին նօթերը կը յուզէին բոլոր միրտերը. փունջերու-
տարափ մը իջաւ իր առջեւ։ Ընդունեցաւ նաև այն փունջը ուր
մեր վարդը կը փայլէր։

Երգչուհին թռչուելով ընդունեցաւ իրեն որուած պատիւը,
Վարդը ուրախութենէն կը դողար, այնքան երջանիկ էր և նպարտ։
Բայց թատերաբեմին վրայ իյնալու անեն, իր ճիւղէն զատուեցաւ
և գլուրեցաւ մինչեւ բեմակողմը. թատրոնապետը առաւ զայն
հոտուըտաց և գրպանը գրաւ։

Երբ կէս գիշերին տուն գնաց, քիչ մը ջուրով ամանի մը մէջ
դրաւ զայն։ Առառն իր պառաւ մօրը տուաւ, որ հիւանդ ու ան-
կարող՝ կը հանգչէր իր թիկնաթուին վրայ։ Հիւանդը սքանչացաւ
յափշտակուած՝ գեղեցիկ ծաղիկին վրայ, որ բոլորովին բացուած
էր և հիացմամբ հոտուըտաց զայն։

— «Դուն հրաշագեղ երգչուհիին ձեռքը չնասար և ահա պա-
ռաւիկի մը քովին ես. բայց ինչ միծ հաճոյքով կը յնուս անոր
միրտը։» Մանկացին ուրախութեամբ շարունակեց սքանչանալ գե-
ղեցիկ ծաղիկին վրայ, որ մտաբերել կոռտար իրեն երիտասարդու-
թեան քաղցր ու հեռաւոր յիշատակները։

— «Սեհնելին պատռահանին» վրայ ձեղքուածք մը կար ըստ
հովը, անկէ սահեցայ և տեսաց բարի պատռախն աչքերը որ գոհու-
նակութեան ժամանով կը վայէին դիտելով վարդը որ կուգար
զինքը միավթարել իր նեղութեան մէջ : Կը հարցնեն թէ ո՞վ եղաւ
ամենէն երշանիկը, հիմայ կրնամ պատասխանել . սակայն միւս
վարդերը, մանաւանդ վերջինը, այն միակը որ աշնան ծաղկեցաւ
այս կարծիքէն չէր :

— «Եթի բոլոր քոյրերէս վերջ ապրեցայ ըստ այս վերջինը,
գեղեցիկ վարդենին սիրական զտւակը, Յենիամին եմ : Տեսէք
անցորդները ինչպէս կանդ կ'առնեն իմ ասջեւս : Ի պատիւ ինձ
հիանալի երգ մը հեղինակեցին : Ես եմ անշոշա ամենաերջանիկը : »

Հովը չթողուց անոր աւելի խօսիլ, փշեց անոր վրայ, հեռուն
տարածեց իր տերեւները և զնաց անցնիլ աշխարհի մէջէն, ամէն
տեղ պատմելով վարդերու գեղեցիկ պատմութիւնը :

Այս գեղեցիկ բառը շատ չէ, վասն զի ամէն մէկը կրնայ սահ-
մանել իր ուզածին ուն և իր գաղտնիւրին համեմատ կրնայ յայտ-
նել թէ ո՞վ էր ումենէն երջանիկը :

ԱՆՏԵՐՍՐԱ

Թարգմ. ՍՍ.ԹԵՇԻԿ Տ. ԲԱՐԹՈՂ
Պրուս

ՆԻՍԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

Ուֆ... սա ձմեռը . քիչ մնաց որ յաւիտենականութեան մէջ
պիտի հանգչէի : Ապահովաբար բոլոր բարեկամներս, ակսեալ «Ծա-
ղիկ»ի շնորհալի խմբադրուհիներէն մէկ մէկ տէր ոգործեա ըսին
ապաքինմանս համար, մազթանք մը որ անդենական աշխարհքը
զրկելու կը ծառայէ ընդհանրապէս :

Արդէն ճամբար ալ ելայ, սակայն սոմպլետ ըլլալուն համար
ետ գարձայ, խոր սուգի մէջ անմիխիթար թողլով Տիար Հողաթափ-
եանը, որ հապճեսղով գամբանակման ալ պապասնել տալու ձեռ-
հարկեր է :

Զեմ գիտեր ինչպէս, սակայն առաջի կարգ անցնելով, կարգ
մը միամիաներ անիրաւաբար կ'ըսնն թէ հայուն մարդը կալան չէ,
որուն հակաւակը պիտի հոսաւասեմ ես, որովհետեւ անանկ ցա-
լանterieի մը հանդիպէիյալ որ, անկարելի է երախտագիտութիւն
յայսնել :

Արդէն, հոգիս, որ թաշնիկին ճախրանքին հիացողն է միշտ,

չսիրեր երախտապարտութեան ծանր կաշկանդումները : Եւ կը կարծէ՞ թէ ատկէ ուեկի ճնշող բեռ մը գտնուի :

Ես իմ մասիս ո՛չ պիտի պատասխանեմ :

Հազար ոսկի պարտք ունեցիր բայց երբե՞ք, երբե՞ք կեանքիդ մէջ հինգ փարայի երախտապարտ մի ըլլար ուրիշին՝ որ ամէն առաթիւ երեսդ ու կանակու ի վեր ովհտի կանչէ իր ձայնով՝

— Ասպերախտ . . . :

Ինչպէս ըսի, չեմ սիրեր երախտապարտ մնալ, ու այդ ձանը բութենէն հողիս ազատելու համար, հարկ էր որ հրազդարակալին չնորհակալութիւն յայսնէի Տիար Հողաթափեանին որ, մղձաւանչէ մը տառապելով տառու մը կանուխ լուր կը զրկէ Թօլաեանին ըսելով «Սա Օր. Նինիին դէմ յօդուած մը գրէ ու քեզի հինգ ոսկի կուտամ» , յօդուած մը ապահովաբար՝ ուր իմ բոլոր ունեցած և չունեցած առաւելութիւններս պիտի հռչակուէր :

Սակայն Թօլաեանը որ Տիար Հողաթափեանին պէս չը ճիւնէր galanterieն, կը մերժէ իր առաջարկը չնորհալի դաս մը տալով, որմէ բարոյական մըն ալ կրնայ հանել Տիար Հողաթափեանը :

Վերջապէս, սա պարտքէս ազատելով, ալ կարժէ որ Բարկենդանի ուրախութիւններուն դասնամ, որուն գլուխէմ թէ նազելի ընթերցողուհիներս կըսպասեն :

Սակայն բարեկամուհիներս, տղայական չի պիտի գտնէ՞ք, եթէ ձեզի դիմակներու վրայ խօսիմ այսօր, բացաւիկ բան մը նկատելով զայն, երբ այնչափ ծառուած, այնքան դիմակաւորուած կը տեսնեմ շուրջիններս ամէն օր :

Արդարեւ շատ տարօրինակ կը գտնեմ ես, երբ շատեր՝ Բարկենդանի առթիւ մարդոց ըրածները արտառոց կը նկատեն, միայն Բարկենդանի վայելուչ կը գտնեն, մինչդեռ, մեր կեանքին մէջ եթէ անկեզծ օրեր մը ունինք, անոնք ալ Բարկենդանի օրերն են :

Մենք ամբողջ տարուան մէջ այնչափ վարժուած ենք խըստապահնջ բարոյասէրներ դասնալու, այնքամն անբասիր կեանք մը ունենալ կը կարծենք, և կեղծիքի ու նուաստացումի դիմակը անանկ ուժով կը հագնինք որ, ա՛լ, նա՛ որսեղնիս կու գայ:

Եւ Բարկենդանը պատճառ կ'ըլլայ որ պութկանք, գոյներնիս դուրս տանք : Սակայն այս անգամ մեր անկեղծութիւնը կը շիկնեցնէ զմեղ, ու երկու չարեաց փոքրագոյնը ընտրելով արտեստական դիմակն կը դիմենք :

Սա խօսքերէս անշուշտ չէք հետեւցներ թէ փիլիսոփիայ ըլլալու դիտաւ որութիւն ունիմ, նիշէ ալ կարդացած չեմ արդէն, յետոյ փիլիսոփիայի իւզոտ վերաբիուն շիտակը ըսելու համար, երբեք չեմ վայեցներ կնոջական քղանցքներուս :

Բայց կը խոսատվանիմ՝ որ բոլոր տօներէն աւելի կը նախընտրեմ Բարկենդանը, որովհետեւ տարին անգամ մը առիթ կունենամ մարդերը իրենց խալութեան մէջ տեսնելու հաճոյքը վայելել, կեանքին բուն այլանդակութիւնները դիտել, զորս քաղաքակրթութիւնը իր քօղլն ներքեւ կը ծածկէ սովորական օրերու մէջ:

Բարկենդանը կը նախընտրեմ, որովհետեւ գեղուհիները կը կայթեն, պարահանդէմները կը փողփողեն, այլազան դիմակները կը գունագեղեն, մարդիկ պատէ պատ կը գլուրին, ու աշխարհը կը դաւնայ Զղատեանին գլումն ալ իր հետ դարձնելով:

Բարկենդան, ու դիմակ . . . : Ահա վաթսուն տարեկանէն մինչև 6 տարեկանին երազը:

Դրաւ կը դնեմ որ Այլազեանը անգամ կը փափաքի ատոր:

Այս օրերուն մէջ ամէն մարդ բացարձակ իրաւ ունք ունի ուղած խենթ պարերը դառնալու, նոյն խոկ վարդապետները արեղաթող ունին: Պարտիզակցին անգամ որ Թաւշանձեան մրցանակին առաջին պսակաւորն է, Բաքոսին կը խնկարկէ:

Խնչպէս ըսի ամէն մարդ կրնայ խելքին փչած պարը դառնալ, անդին երկանու դասակարգ մը կայ սակայն՝ որ ամէնէն անմեղ հաճոյքէն խոկ զրկուելու դատապարտուած է:

... Ուսուցիչները, որոնց յոգնավահատակ ճակտին վրայ կարծես դամբանի մուրով գրուած է, զրկանք և համակերպութիւն:

Եթէ Աստուած չընէ օր մը վարժապետ մը տօւրէտ ունենայ ծպառւելու, յաջորդ օրը բոլոր արշալոյսային ու վերջալոյսային թերթերուն մէջ խայտառակուելէ եաք՝ ամէն մարդ անարդական շեշտ մը տալով ձայնին պիտի ըսէ:

— Աս ի՞նչ է եղբայր, աս կը վայլէ,

— Ի՞նչ անպատուութիւն,

— Սարսափելի է,

— Խայտառակութիւն է,

Ու ամէնքը պիտի անարդեն, պիտի պարսաւեն, որովհետեւ վարժապետը քուրչէ դիմակ մը անցուցեր է երեսին, կեղծիքի ծունդ բարեւ կենալու դիմակը մէկդի դնելով, որովհետեւ վարժապետը Բարկենդանի հաճոյքներուն մասնակցեր է:

Իբր թէ մեղքերուն էն մեծը ատիկա ըլլար:

Կեանքը ասանկ սիրուն խաղեր ունի երբեմն, ումանք չատ, չատ, ուրիշներ բնաւ:

Ես կը մտածեմ որ, եթէ վարժապետ ըլլայի, բնաւ չի պիտի համակերպէի այդ զրկանքին, բայց վարժապետները ինտո՞ր չհամակերպին, երբ, հակառակ պարագային անօթի պիտի մնան, այնքան անձարակ, ու այնքան անամէջ են:


Առ առաւելն երկու հարիւր զուրուշով գրագիր կրնան ըլլալ վտճառատան մը մէջ, որ տիսակ մը վարժապետութիւն է դարձեալ, սա տարբերութեամբ որ գալրոցին մէջ աշակերտին խօսք հասկցնել պէտք է, մինչ վաճառատան մէջ բայրօնին:

Սա օրագիրս, որ այնքան քարոզի կերպարանք ստացաւ, եթէ տարի մը առաջ գրած ըլլայի՝ կը վստահեցնեմ ձեզ որ քարոզի մրց հան առաջին մրցանակը պիտի շահէր. չէ:

Ն Ի Ն Ի



ԳԱԻԱՌԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՈՒՍՍԱՆ ՀԱՆԴԵՊ



Նախ և առաջ «Ծաղիկ» պատ. թերթիու Ձեռագործի բաժնի աշխատակցուհին՝ Օր. Սօֆի Խիւտավէրտեանի պարբերաբար պատրաստած ձեռագործները աչքէ անցնելով՝ սկարտք կը համարիմ հըրապարակաւ յայտնել գոհունակութիւնս յիշեալ Օրիորդին, որ չզլանար ձեռնհասօրէն ու բնական ընտիր յատկութեամբ, պէս պէս օրինակներով զարդարել ու համեմել թերթդ, մեծ ուրախութիւնն պատճառելով մանաւանդ գաւառի ընթերցողուհիներու, որոնք թերթ մը ուսումնապիրելէ աւելի բուռն թափով մը կը վերաբերին, ու կը հետաքրքրուին, միայն ձեռագործի ձիւզով:

Գաւառի աղջիկները աւելի գրականի հակամէտ են, թէեւ ոչ այնքան ընթերյասէր. նոյն ի՞նչ վարժարանի խնամատար մարմիններն ալ չեն փափաքիր աւելորդ համարուած ուժիւններով զբազեցնել դպրոցական աշակերտները, այլ մանաւանդ աղջիկներուն համար նախընտրելի կէտը կը մնայ միայն կար ու ձեւի բաժինը. երկրորդական բան է իրենց համար իմացական դաստիարակութիւնը, այն ալ չափաւոր կերպով միայն:

Կը հաւաստեմ թէ, գաւառի ուհիները իրապէս աւելի սրամիտ, աշխատասէր են և ամէն բանի ընդունակ՝ հակառակ իրենց միջավայրի ազդեցութեան. սակայն, դժբաղդաբար աւհասարակ ուսման հանդէպ շատ ծոյլ են և ցուրտ վերաբերում մը ունին, որովհետեւ իրենց անուս ծնողք սխալ կը արամարանեն, և թիւր ըմբունել կուտան իրենց աղջկանց ուսման սնկարեւորութիւնը և միամիտ զաւակներն ալ հակազդուելով իրենց ծնողքն յոյսերնին ու եռանդնին այս պատճառաւ բոլորովին կը ջլատի:

Ամօթխածութիւնը մեծ գեր կը կատարէ գաւառի իգական սե-

ոին մէջ, ամէն տեսակէտով : Ա.մօթ է չափանաս աղջկան մը վարժարան յաճախել, եկեղեցի երթալ, ինչպէս նաև ընտանեկան բացառիկ հունդէսներու և խնջոյքներու ընկերանալ, —թէեւ մի քանի դաւառ քիչ մը բացաւութիւն կազմեն — այլ լաւ սեպուած է իրենց համար տունը նստիլ, մնող կաշկանդուած, և անտիական հասակէն պատրաստել աղացագայ օժիտը, վասն զի, ոն է որ զիրենք պիտի բարձրացնէ փառքի և պարծանքի գագաթնակէտը : Ա.մօթխածութիւն ըսինք ու թուեցինք իր մասերը, սակայն, ընդհանրապէս հակառակը կը գործեն՝ բոլորովին անդիտակ իրենց ըրածին, որպէս զուր ենթակայ կ'ըլլան բամբասանքի, և կ'այլպանուին օտարներէն : Ահա՝ այս ամէն անհաճոյ բարքը ներչնչող ու մինւնոյն ատեն աղջիկնին զգուշացնող երանելի ծնողքներ՝ բնաւ չեն խառնուիր ու յորդորեր իրենց զաւակները, զգացնելով անոնց՝ պատշաճ ու անտառշաճ, վայել ու անվայել ընթացքը :

Ահա՛, թէ ի՞նչու գաւառի ուհիները գրական հատուածներէ աւելի կ'որսնեն նորոյթի և ձեռագործի բաժինը, թէ ինչո՞ւ աւելի անձկանօք և անհամբեր կ'սպասին «Ծաղկիկ»ին հասնելուն :

Բրած դիսողութիւններովո, ոչ թէ այս ինչ կամ այն ինչ յօդուածին դէմ զրել է, այլ փորձառութեանս չնորհիւ, լոկ ձշմարտութիւն մը յայտնելով, զոր կը թելագրուիմ հրապարակել իրեւ ընկերական հարց, միայն փոքր ինչ դադափար մը կազմել տալու համար գաւառի իդական սեւին վրայ :

Կելիպօլու

Ո-Զ ԳՈՒՅՈՒՄՁԵԱՆ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅԵԼԻՆ

Ի՞նչ բան է այն՝ որ մեր քաղաքակրթութիւնը կամ մտային զարգացամը կը պատկերացնէ և կ'ապացուցանէ թէ՝ մեր մէջ արդիւնաւոր և հուժկու միտք մը կայ : Ասանց վարանելու կրմանք պառասխանել՝ թէ առնմային լեզունիս մաքուր և ուղիղ խօսին է այն : Այս լեզուն է՝ զոր ոմանք թերեւս կը կարծեն թէ այնքան մեծ դեր մը և առնչութիւն մը չունի մեր մտային աճման և դաստիարակութեան հետ : Բայց անոնք ճշմարտութիւնն կը վրիպին, որովհետեւ առնմային լեզուն է միակ հայելին, որ կը պատկերացնէ և կը կենդանազրէ թէ բարյական և թէ մատորական մեր ամէն մէկ յատկութիւնները՝ իրենց մանրամասն և ճշգրիտ ներկայացումով : Մեր խօսելու այն բարձր և եղական յատկութիւնը, զոր նաև

իսախնամութիւնը չնորհած էր, ինչպէս ամէն ազգի՝ իր գաղաքար-
ները արտայտյակելու մասնաւոր ոճով և ներդաշնակութիւնով,
պէտք է որ իր բնականին մէջ դործածեռի:

Մենք ունինք մեզի յառուել լեզու մը, պէտք է դայն գործա-
ծենք՝ անվթար և անտրտ եղանակով մը, առանց հեռանալու իր
բնական և նուրբ դարձուածքներէն:

Հիմայ կու գամ մատնանել մեր՝ քաղաքովովով կարծուած
կիներէն ուսանց գաղափարները, գաղափարներ՝ որոնք արատ կը
բերեն անոնց:

Ասոնցմէ առաջինը՝ առ է՝ թէ ինքնինքնին՝ ումանք՝ մտալին
բարձր մակարդակի մը մէջ ցացնելու և դիմացինին շլացնելու-
համար՝ Փլանսերէն կամ անգերէն բառեր կը խառնեն խօսակցու-
թեանց մէջ: Բ.ը թէ՝ յաճախ կը գործածեն այնպիսի խրթին բառեր
և ասութիւններ, որոնք անհատինալի են ուրիշներուն. Գ.ը թէ՝ կը
գործածեն այնպիսի բառերու օտար անունները՝ որոնց հայերէնք
անգործածելի է:

Ասոնք անայն գաղափարներ են և սխալ ըմբռնուած: Կըր-
թուած ու դասախարակուած մաքի մը համար՝ երրեք ներինի չէ
այսպիսի գաղափարներով մնանի: Ասոնք մեր ամէն յառկութիւն-
ները կը խեղդեն, և չառ անգամ զմեր բամբասանքի նիւթ կը ընեն:
Ուրեմն, սկրելի ընթերցողուհիներ, և թէ կ'ուզենք որ մեր իրական
արժանիքը՝ մտաւոր ու բարյական՝ վայլի, պէտք է ջանանք կո-
կիկ և ըստ կարի զուռ եղանակով գործածել մեր մայրենի լեզուն,
խուսափելով օտար բառերէ և ասացուածներէ, որոնք ումանց ու-
նակութիւն դարձած են:

Ամէն ազգի մէջ անհուն անտրգելի է այն՝ որ իր գաղա-
փարները արտայտյառելու համար՝ կը հեռանայ իր լեզուն և կը ջա-
նայ զմննոնք օտար լեզուով մը ներկայացնել:

Նորաձեւութեան ամէն մէկ եղանակները մանրամասնորէն յար-
գելով, կեղծ ուղարիք շարժուձեւեր և անբնակոն խօսակցու-
թիւններ սահղծելով՝ զմեր որիշներուն գնուհատման առարկայ
չենք կրնար ընել և բարի ու զարգացած յատկութիւններու օժտ-
եալ մէկը ներկայացնել մեր անձը: Յնաւ, բնաւ. ամէն յատկու-
թիւն միմիայն մեր մաքուր խօսակցութեան մէջ կը կացանայ:

Ուր թաքուն կը մնայ մեր քաղաքակրթութիւնը կամ մտային
բարգաւածնումը. խօսակցութեան մէջ անշուշտ, որ միմիայն իր
մանսաւոր հայելիով կը պատկերանայ մեզի, անոր հայելին մեր
խօսակցութեան կերպն է՝ որ պէտք է յատկ և անարատ ըլլայ՝
թէ գրելու և թէ խօսելու մէջ: Պէտք է մեծ կարեւորութիւն ըն-
ծայինք անոր և հեռատնանք այն ամրապիճուդ յարադողէն (Մամկա-

Խառն Աշխարհաբարեն՝ որ անանջատելի մագնիսի մը նման՝ իրեն զօդած է խորթ և օտար բառեր։ Մեր ջամնքը և կամքը պէտք է ըլլայ ուրեմն՝ մաքուր աշխարհաբարը վարժեցնել մեր բերաններուն մէջ։ ինչ որ պիտի բարձրացնէ մեր քաղաքակրթութեան աստիճանը և ի յայտ պիտի բերէ մեր գեղեցիկ յատկութիւնները։

Գատրգիւղ,

Հ. ԱՐՈՒՍԵԱԿ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ՊՏՈՒՂՆԵՐԸ ԹԱՐՄ ՊԱՇԵԼՈՒ ՄԻԶՈՑ

Խաղողը. — Պէտք է գիտնալ որ խաղողի այն ողկոյզները միայն կը պահուին, որոնք փոտած չեն, հատիկնին ցանցառ է, և կատարեալ կերպով հանցած չեն գեռ։ Այսպէս զատուած ողկոյզները պէտք է աղէկ մը աչքէ անցունել, որպէս զի վրանին եթէ փոտած կամ խիտ հատիկ մը ունին, անմիջապէս կտրուի։ Ապա զանոնք ձգել որ չորնան քիչ մը ատեն։ Վերջը, փուռի մէջ չորցած թեփը տուփի մը յատակը լեցնել հինգ սամթիմթիրի չափ թանձրութեամբ, և զգուշութեամբ անոր մէջ պառկեցնել ողկոյզներէն մէկը, ուշաղրութիւն ընելով որ տուփին կողերուն չգաչի և թեփը անոր հատիկներուն միջոցները լեցնէ, անոր վրայ թեփի խամըն ալ. և նորէն խաղող. ապա նորէն թեփի մը խաւ և խաղող, ու այսպէս քանի մը կարգ, մինչեւ որ ալ տուփը լեցուի. ամէնէն վրայի կարգը բնականաբար թեփը պիտի ծածկէ։ Այս ընելէ վերջ տուփը խնամով գոցել և չոր տեղ մը դնել ուր բարեխաւութիւնը հաւասար միշտ։

Կարելի է նաեւ խաղողները ուրիշ կերպով մըն ալ պահել. զանոնք աղէկ մը մաքրելէ վերջը ողկոյզներուն կոթը կնքամոմով կը ծեփեն և յետոյ կը կալսեն զանոնք կարգ կարգ չոր և օդաւէտ տեղ մը. այս կերպով կարելի է պահել զանոնք մինչեւ հինգ կամ վեց ամիս։

Տանձերը. — Տանձերը թարմ պահելու համար նախ հասուններէն ու չարատաւորուածներէն կը զատեն, յետոյ կոթերը սպանիական կնքամոմի (cire d'Espagne) և կամ հալած խայծղանի (goudron à bouteille fondue) մէջ կը թաթիւն. ապա կը շարեն չոր եւ բացողեայ տեղ մը։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔԵԱՆ

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ
տաղտուկի աղբիւր մըն է:
Բոլոր աշխարհ գիտէ թէ:

ՍԻՆԿԵՐ

Հայրայրիչ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ. The Singer Manufacturing Co
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատուեր եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Մինչերի մեքենաները կը գնէ:

Գեորի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին :

ՍԻՆԿԵՐ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան
գանտուտանց մէզ՝

- | | |
|----------------|--|
| ԽԵՐԱ. | $\left\{ \begin{array}{l} 1. \text{Մեծ փողոց, } \Phi\text{ոն Մառչի գէմ, } \Phi. 343 \text{ և } 343 \text{ կրկին.} \\ 2. \text{Մեծ փողոց, Կալտթա Սէրայի Լիսէին գէմ.} \end{array} \right.$ |
| ԿԱԼՍԹԱ. | $\left\{ \begin{array}{l} 1. \text{Սինկէր խան, } \Theta\text{իւնչի ետեւը.} \\ 2. \text{Գարաքէօյ, } \Theta\text{րամչէին կայարանին գէմ.} \end{array} \right.$ |
| ՉՈԼԻՍ | $\left\{ \begin{array}{l} 1. \text{Սուլթան Համամ, } \Phi. 2 \\ 2. \text{Սուլթան Պէյազիտ, } \Theta\text{րամչէի կայարանին գէմ, } \Phi. 13 \end{array} \right.$ |
| ՍԿԻՒՏԱՐ | Զարչը Պօյու, $\Phi. 120.$ |

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաշխաւորութիւնն:

Մասնաճիղեր գաւառաց բալոր քաղաքներուն մէջ:
Մինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, $\Phi. 343$ և 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

4—50

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՁԵԱՆ

ԲԱՐԵԿԻՐԹ ԱՂՋԻԿ

Պատկերագրդ Ընկերութեան Աղջկանց Կարժարաններու համար

Յառաջարան-Նախակ Ռ. Յ. ՊէրՊէրեԱնէ

ԹԱՐԳԱԳԻՒՄ. ԶՐԱՆՑԵՐԵՆԻ:

Գեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Ընթերցարանը՝ որ կը
բովանդակէ շահեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական
սեոի կրթութեան մասնաւոր խնամք տանող տեսուչներու եւ հայ-
րերու նկատառման արժանի գործ մը:

Գին կիսալաթի 5 դրուշ, ամբողջ լաթակազմ $7\frac{1}{2}$ դրուշ, լա-
թակազմ ոսկեզօծ 10 դրուշ, Գաւառներէ յանձնարարութիւնք
փութով կը կատարուին: Կեղրոնատեղի՝ կ. Պոլիս, Հաճօքուլո
խան, $\Phi. 24:$

2—10

ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈԶԵԱՆ

Պոլիս, Պահճէ Գաբրո, Պօղաջամիթին դեմ, Սրանպոյ խան
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դասին մէջ պատուաւոր
դիրք մը գրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անդամ Եւրոպաէն
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր զրութեամբ գործիք-
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէ ցաւ
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փտտած և ամէնէն դժուա-
րին ականները: Առջեւի փտտած ականները առանց հանելու ար-
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարրերութիւն չու-
նեցող պտուտակաւոր ականներ: Բերնին ետեւի կողմը լեցուիլը
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսներ
կ'անցընէ: Նաև քառչուի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-
ռաններ կը շինէ բնականին յար եւ նման:

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւն, Ուղամտութիւն են Մարրութիւն ինչ որ ան-
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյթի մը համար:

Զ Ա Փ Ա Լ Ռ Դ Ի Ն

Վկայեալ աղքատաց ձրի

• 22—50

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՆԳԱՐԱՆ

ՆՈՅՆԱՉԱՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅԱՆԴ ԲԱՌԵԲՈՒԻ

Պ. Խ. ԹԷՐՁԵՍ ԱՆ

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր աղդակ մէ ամէն անոնց
որոնք ոտանաւոր բանաստեղծութիւններ զրելու հետամուտ են եւ
կը նեղուին յաճախ յանգերու սովէ: Դրդոյկը, մաքուր տպագրու-
թեամբ եւ գեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն եւ կը
ծախուի և դահեկանի, ամէն գրավաճառաց քով: 1—10

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

ԵԱՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

Թէթի ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԻՇԱ ԱՃԱՆ ՈՒ ԹԱՐՄ ԵՒ

ՀՈՏԱՒԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահճէ Գաբրո, Ճելալ-Պէյ խան, թիւ 10

22—50.

